

ՀԱՆԴԷՍ ՄՏԱԾՄԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Բ. ՏԱՐԻ, ԹԻՒ 2

ՆՈՐ ՇՐՋԱՆ


ՅՈՒԼԻՍ - ՕԳՈՍՏՈՍ 1930

# ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԽՕՍՈՒԸՌՏՈՒՔ

( Ա Ն Տ Ի Պ )

Ընկերութեանց եւ ժողովուրդներու մէջ երբեմն կը տեսնուին, մտաւորական ինքիքներու եւ կամ՝ ընկերային կազմակերպութեան տեսակէտով, տխրօր տարօրինակ հակամիտութիւններ եւ ձգտումներ, որոնց գոյութեան պատճառները աշխարհի մերթ անհիմն ու գրեթէ սազմանելի են որչափ հասարակութեան կողմէ անոնց տրուած կարեւորութիւնը եւ կամ զանոնք անպիտակցօրէն եւ կատարեալ անտարբերութեամբ պահելու տրամադրութիւնը՝ գորտուոր: Ու նուիրագործումներ են ասոնք, — շատ անգամ հասարակութեան միտին փակած շապիկներ, — որոնցմէ արմատական եւ միահաղոյն շեղումներ, եթէ ոչ հակառակ՝ գէթ աւելի կամ նուազ նոր ուղղութեամբ մը, գրեթէ դրապէս անկարելի են, նկատելով որ ամենէն անշուն

փոփոխութիւնները, որոնք անզգալապէս եւ զանդադօրէն տեղի կ'ունենան ընկերութեան մը իմացական, սնտեսական եւ կամ վարչական կազմակերպութիւններուն մէջ, հարկւորապէս կապուած են պատճառներու, որոնք անմիջապէս եւ ամբողջապէս չեն կրնար իրենց ազդեցութիւնը բանեցնել: Այս նկատումներով, պարիկ շեղումներն իսկ, որք անկախ արմատական մտքերու եւ խիզախ մտածողներու նախաձեռնութեան կապուած են հարիւրամեայ կողնի մը իր արմատէն հանելու գծուարութիւններուն եւ անպատեհութիւններուն կը հանդիպին, — եթէ երբեմն անպայման կերպով անկարելիութեան չեն գատապարտուած: Դժուարութիւնը կը շարունակուի այսպէս՝ ընկերութեան մը աւանդական հաստատութիւններուն ուղղակի գէմ՝ չգա-



ցող բայց այլասեռ նորութեան մը ներմուծման գործին մէջ իսկ, այնպէս որ, մարդ յուսահատութեամբ կը գիտէ մտաւորական բարեշրջութեան օրէնքին գանգաղութիւնը եւ միջավայրի ներգործութեանց այլաբնոյթ հանգամանքները՝ որք բնական խորութիւնները, մտաւորական նուիրապետութիւնները կը բուծանեն եւ անդուհանդէպ կը բանան ընկերութեանց խաւերուն մէջ: Եեզում եւ բարենորոգում հսկայից գաղափարը, իր նորօրինակութեամբ եւ տարօրինակութեամբը, ընթացիկ հաստատութիւններուն ա՛յն կարգի ուժգնութեամբ կը բաղխի որ, եթէ ոչ միշտ ամբողջական խորատկում մը, գէթ անվրէպ խզում մը, խեղութիւն մը կը սպասեն իրեն: Հասարակաց կարծիքն ու մըլտոսած ողջմտութիւն մը իրենց ամենէն ջերմեռանդ արամադրութիւններով կը կուտին անոր գէտ, ոչ այնչափ այդ նորութեան իրենց հակումներուն հակառակ եղած ըլլալուն, որչափ իրենց սովորական եւ այնու՛ յաճախ՛ սիրելի, ասրամերժ գաղափարները սխալ եւ կեղծ հանելու յաւակնութեամբ ներկայացած ըլլալուն համար: Վասն զի գլխաւոր գժուարութիւնը, որուն ենթակայ է աւանդական—կրաւորական միտք մը, կը կայանայ՝ իրեն մէջ անսխալական համոզումի մը արմատականութեամբ ամբացած գաղափարը մերժելուն, արմատախիլ ընելուն մէջ: Այդ բաժանումը, միսին ու եզունգին բաժանման զգայութիւնը կուտայ կարծես հասարակութեան, ինչ որ գրեթէ միշտ գործողութիւնը անկարելիութեան կը գատալարէ:

Եւ գաղափարը կ'իյնայ, յաճախ զինքը ներկայացնող մտքին հետ, զոր բնաջինջ ընելու հակամիտութիւն մը ունի ժողովուրդին մահացու արհամարհանքը: Ու կը կարծեմ թէ այս երեւոյթը գուցէ ընկերային հոգեբանութեան մէկ էջն ըլլայ մասնաւոր ուսումնասիրութեան եւ հոգեճութեան արժանի:

Այս մտածումը կ'ունենամ միշտ գաղափարի նորութեան մը ժողովրդականացումին կամ ընդհանրացումին հանդէպ, յիշելով ի մէջ այլոց բարոյականի խնդիրը, որ շատ ծամուած սասանայի սլուշի մը տպաւորութիւնը կը թողու վրաս: Ո՛հ, գայթակղեցուցի՛չ բանը: Որչա՛փ ալ առաձգական բառ, սա բարոյականը: Կը խորհիմ թէ, կարճ ձեւով մը, Ազամ՝ նախահայրէն ի վեր կրած իր կերպարանափոխութիւնները նկարագրելու համար՝ թանձրագանգուած հատոր մը հագիւ պիտի բաւէր: Ըմբռնումներու այլազանութիւնը ի՛նչ ձեւափոխութիւններէ անցուցած է խեղճ բարոյականը, որ իրմով զբաղողին քմահաճ շեղումներուն եւ ամենէն անխորհուրդ ձգտումներուն հպատակելու գերագանց գժբաղբութիւնը կամ գուցէ գերագանց մեղքն ունի: Տեսակ մը կաւի խմոր, զոր բարոյագէտը «իբրեւ զբրուս» կը գործածէ, տալով անոր ամէն ձեւերն ու ամէն երանդները, ու գրեթէ կ'ապշիմ՝ այդ գանդան ըմբռնումներուն իրարու հակառակ ոգին նկատելով: Նոր աշխարհին ու հին աշխարհին յարաբերական դիրքը կայ անոնց միջեւ, ու, առանց չափազանցելու, գաղափարներու այս կարգին մէջ Քուլամպոսի գերն ստանձնողը՝ անվրէպ անոր ճակատագրին բաղբակից ըլլալու նախասահմանում է տրամաբանօրէն:

Գիտելի է որ, մեր մէջ, գաստիարակութեան ընդարձակ սահմանին մէջ, բարոյականի խնդիրը, գիտութեամբ կամ անգիտօրէն, շփոթուած է կրօնին հետ, և անգլխական գաստիարակութեան բարիքները մէջ բերուած ասեն, ուղուած է կրօնքը հիմ՝ նկատել անոր:

Համարձակօրէն ըսելէ յետոյ թէ Անգլիացիները մեր ծերունի երկրին միւս քաղաքակիրթ բնակիչներէն աւելի բարոյականացած նկատելու արամադրութիւնը, զոր շատեր մեր մէջ ալ ցոյց կուտան, սխալ տեսութիւններու պատրանք մըն է միայն, թէ

գերման ցեղերը, խառնուածքով ու կլիմայական հանգամանքներով աւելի պատշաճասիրութեան ու «սոցիալութեան» տէր ու իրենց ընկերական ու քաղաքական կազմակերպութեանց ճակատագրային բերմունքովն ալ՝ առերեւոյթս պիտակուած ու սարքուած բարքեր սենին, ինչ որ անշուշտ անկեղծ արտայայտութիւնը չէ իրենց հոգիին բնական արամագրութիւններուն, եւ թէ ընդհակառակն լատին ցեղերը, որոնց մենք ալ կը նմանինք բազմութիւ գիծերով, շատ չեն յարգեր սոցիալանագրութիւնը, ու անոր համար է որ, աւելի անկեղծ իրենց կերպերուն մէջ, կեղծ նկարագիրներու եւ կեղծ բարոյականութեան մը ցուցասիրութիւնը չեն մասներ, — պիտի խնդրեմ մեր բարոյականի ջերմեռանդ առաքեալներէն, որ բարեհաճին ընդլայնել մեզի ինչ որ կ'ուզեն քսել կրօնական դաստիարակութիւն արագակեցող, երբ իրենք իսկ չեն ընդունիր մեր բարոյական գաստիարակութեան ընթացիկ գրութիւնը: Մինչեւ որ այդ ճանճրութիւնը բարեհաճին ստանձնել, ես գիտել պիտի տամ թէ աններելի սխալի մը մէջ կ'իյնան, երբ իմաստասիրական գրութիւն մը, ոգեպաշտութիւնը՝ կ'ուզեն քրիստոնէական կրօնքին հետ շփոթել: Ամենայն սիրով ու գիտութեամբ պիտի կրնայի հասկնալ գիրքնք, եթէ ըսէին թէ նիւթապաշտական վարդապետութիւնները բարոյական չենին, եւ թէ ոգեպաշտութիւնը մ'իայն՝ ընդունուած բարոյական օրէնքներուն եւ սաաքինական վսեմութիւններուն հիմ կ'ընայ ըլլալ: Այն ատեն գաստ պիտի փոխուէր, եւ եթէ ոչ համոզել, գէթ գիրար հասկնալ շատ զժամարին չպիտի ըլլար: Ինչ որ պէտք է սորվեցնել անոնց սակայն, սա է թէ պէտք է



ԱՐՏԱՆԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

այլ եւս թողուն իրենց մտածելու եւ գիտելու ճեւերուն աւանդականութիւնը, որոնք գիտակցութիւնը մեղմեցնու միայն կը ծառայեն:

Հիմայ կը պարզուի թէ ինչ է հմտութեան որակը մեր «սոցիալ» ըսուած հրատարակագիրներուն, որոնց բիւզանդաբանութիւնները (byzantinisme) պաշտօն ունին մտածողներու համարձակութեան սպասնալ եւ որոնք մեր իմացական աշխարհին մէջ՝ շատ յոռի կերպով պատաստուած հանրագիտարաններու կրաւորական գործունէութեան հետքը պիտի թողուն մ'իայն:

\* \* \*

Մտածման նրբաթելերուն գերանուրբ առնչութիւնները որոշելու եւ իմաստասիրական ճշմարտութեան սահմանային հանգիստացող գաղափարներու կապակցութիւնը մտաւելու անընտել եւ անա-

տակ ուղեղներ՝ բնականապէս այդ կարգի շփոթութիւններու մէջ պիտի իյնան միշտ: Գաղափարի պայքարը, որ հետզհետէ կը բացուի նորերուն եւ հիներուն միջեւ, երեւոյթներու յաջորդութեան բնական կարգով մը ցոյց պիտի տայ թէ ինչ կ'արժէ իւրաքանչիւր սարրի սոկրունութեան որակը: Մենք կ'ուզենք որ ինչ կերպարանք որ առած է ընկերական խնդիրը Փրանսայի քօրիպիկներուն քով, նոյնն ատենն նաեւ գրականութեան, արուեստի ու իմաստասիրութեան դասերը՝ մեր մէջ: Մոլեանդներուն անաթէմաներն ու պօլեմիքիէսական յուսակցութիւններն և տատուած ուղան իմաստասէրի հովեր անող քննադատներուն բռնուած մուկի ոգորուններն արժանապէս արհամարհելով, կը պնդեմ թէ

մ'եր հանրային հաստատութիւններուն եւ անհատական կեանքին կերպերուն մէջ երջանկաբեր բարեօրումներ մտցնելու համար, անհրաժեշտ է որ հորութեան ու զարգացման գիմենք, արամբանելու եւ գասումներ ընելու հին կանոնականութիւնները լքանելով: Բաւական չէ՝ արդէն որ միջնակ հոս մտքի բնագոյնում կրաւորականութեամբ մը ապրեցան խորհողները, ծխած հոր իրականութիւններու եւ մամուսած վսեմութիւններու առջեւ խոնկ ծխելով: Հասարակաց կարծիքը, — ճրի շաղակրատութիւն մը, որ անգիտակից ունակական կարծիքներու շարունակական եւ անտեղի կրկնութիւնն է պարզապէս ինծի համար, — բաւական է որչափ մտաւորական նուիրապետութիւններու անսրբագրելի քաւարակեայի մը առջեւ խոնարհեցուց նոր միտքերը: Այսօր մենք կը թողունք զէնքը գասնակ մեզի դէմ եւս, բայց մտաւորական բարեշրջութեան օրէնքին բերմամբ ինչ որ այս պահուս մտածողներու շատ պզտիկ խումբի մը կը պատկանի՝ վաղը «Հասարակաց կարծիքին» մէջ տեղ ունենալու վիճակուած է:

Անշուշտ Անաթոլ Ֆրանսի նման չենք ըսեր թէ բնութեան մէջ — գաղափարներու իմացական, բարոյական ու ֆիզիքական առումներով, — ամէն բան, ամէն երեւոյթ ու ամէն եղելութիւն անքննադատելի է և անստգտանելի, թէ ամէն ինչ գոյութեան իրաւունքն ունի, ամէն ինչ օրինաւոր է, քանի որ ամէն բանի մէջ բացարձակ յարաբերականութիւն մը կայ իրարու հանդէպ:

Իմացականութեան այս կառակներն ու քմայքները, նրբին մտածողի այս ճարտար սօփեստութիւնները մեզի համար չեն տակաւին: Մտածման սոկեդար մը չունեցանք որ անկումին եւ յափրացումին գիրկը գիմելու իրաւունք ունենանք:

Չարգացումը, եւ մտաւորական կեանքին մէջ Նովին բացարձակ գիտակցութիւնը պէտք է մեզի, որովհետեւ մտքի մշակին

համար կոչում եւ ընդունակութիւն ամէն բան չեն: Աւստիւսած ընթերցումներն ու մտաւորական տքնութիւններն են որ այդ ընդունակութեան մէջ օր մը կեանքի խնդիրներուն առողջ ըմբռնումին համար գիտակցութիւնը պիտի արթնցնեն, գաղափարներու մշուշին ու տարտամութեան վրայ գարնան արշալոյսի մը շէկ նշոյլներն ու ծիրանի շառայները ցանկնով, — ու եւր հոր կերպարանափոխութենէ մը անցնելով: — Գաղափարներու եւ ըմբռնումներու էլտօրատօ մը, կ'ըսէք, ուր առարկաները որոշ շրջագիծ ու պայծառ գծագրութիւն ունին, եւ ուր նպատակը, օրուն կ'ուզէ գիմել մարդ, յստակ ուղիի մը ծայրն է տպահովապէս:

Այն օրը, երբ երիտասարդութեան միտքը, ոււճացման եւ զարգացման, գաղափարներու առատութեան եւ գիտակցական ըմբռնումներուն հետեւանքով, անցնի այս վիճակափոխութենէն, այն օրը միայն ճշմարիտ, բարի ու արուեստագիտական յասակութիւններով լեցուն գրականութիւն մը պիտի ունենանք, այն ատեն միայն կրթական խնդիրը իր ամբողջութեան մէջ պիտի լուծուի. ու մտածումը, այնքան վտարուած մեր միտքերէն, տեղ մը, կարելորապէս տեղը պիտի ունենայ մեր իմացական աշխարհին արտագրութիւններուն մէջ — եւ այն ատեն միայն ճշմարտապէս արուեստագէտ երածիշաներ եւ նկարիչներ պիտի ունենանք, որք իրենց գործին խորունկ գիտակցութեամբ պիտի աշխատին եւ գլուխ-գործոյներ արտագրեն:

Ուրեմն կոչում երիտասարդութեան: Թո՛ղ եւրոպացի նշանաւոր մտածողներով լեցնեն իրենց ուղեղը, առատօրէն ու անկախօրէն ընդունին գաղափարները, որք խկատիպ ու անձնական մտածումներու եւ գասումներու բոլբոջման պիտի սատարեն, թող նետուին մտաւորական զարգացման ամէն ձեւակերպութիւններուն, եւ մեզի այն ատեն միայն կրնան տալ անձնական

ճաշակ ունեցող մտքի պտուղներ, որոնց մէջ միայն կրնայ երեւան գալ ազգի մը ինքնայատուկ ընդհանուր նկարագիրն ու մտքին սոհմային ձեւը, որոնք մասնաւորութեամբ մը եւ անձնական գոյնով մը

պիտի պիտակաւորեն գինքը մտաւորական զարգացման տարեգրութիւններուն մէջ:

ԿԱՐՕ

(ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)

Մարտ, 1895

ԼԵՒՈՆ Գ.Ի ՍԱՂՄՈՍԱՐԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆԸ (1)

Պ. Հայկազն Հաբէշեան «Հանգէս Ամսօրեայ»ի 1922 թ. փետր.—Մարտ միացեալ համարի մէջ եւ ապա առանձին տետրակով հրատարակել է Լեւոն Գ.ի (Հեթում Ա.ի որդին) Սաղմոսարանի մանրանկարները կարեւոր յիշատակարանների նմանահանութեամբ (2): Գլխաւոր յիշատակարանի համաձայն ստացողն է «աստուածատէր արքայն Հայոց, թագաւորն Լէւոն պալատաւ եւ ժառանգաւոր թագի թագաւորութեանն Հայկազեանս զարմի», որի հրամանով եւ գրուած է ՁԼԲ=1283 թուին: Սաղմոսարանը զարգարուած է սկզբնազարգերով, զարգաբերով եւ լուսանցքի զարգերով, բայց նաեւ մի ամբողջական նկարով, որ Աստուածածինն է Յիսուս գրկին, նստած մեծ եւ փառաւոր բազկաթոռի վերայ, խաչակնքում է աջ կողմից ծունկ չաքած մի աղօթարար անձի, որի գլխին մակագրուած է, «Աստուածածին/Պր.Հանէս/Ջանսլէրն քեզ յանձնի»: Այս պատկերը գրտնում է ձեռագրի սկզբում:

Հէնց առաջին ակնարկից մեր մէջ կասկած է զարթնում պատկերի և սկզբնազարգերի կամ զարգաբերի արուեստաւորի

անձի նոյնութեան նկատմամբ, պատկերի արուեստը նման է մեզ լաւ յայտնի, բազմաշխատ եւ տաղանդաւոր մանրանկարիչ Սարգիս Պիծակի արուեստին, աթոռի եւ պատկերի շրջանակի զարգարանքը, թըւչունների պատկերաւորումը Աստուածածնի գլխի երկու կողմից, բայց առաւել եւս Հանէս Ջանսլերի եւ հրեշտակների գէմքերը, մասամբ եւ Աստուածածնի գէմքը կատարուած այնպիսի մի սճով, որ յատուկ է Սարգիս Պիծակին. իսկ ընդհակառակն սկզբնազարգերն ու զարգաբերը տարբեր են նորա զարգաբութեան սճից, գորահետ եւ Ռ-ի մէջ ձեւացրած գէմքը: Պիծակի պատկերաբութեան մէջ գիմագծերը որոշ են, շեշտուած, մի քիչ խիստ, իսկ Ռ-ի մէջ եղած գէմքը հարթ, խտալացրած, քաղցր մեղկ գեղեցիկութեամբ:

Այս կասկածն աւելի եւս հաստատուն կերպարանք է ստանում, երբ Հանէս Ջանսլերի անձնաւորութիւնն ենք կամենում որոշել. նոյնանուն ջանսլէր ունէր Լեւոն Գ., «Յանէս Երիցանց», որի ջանսլերութեան ժամանակ Սիկիլիացիք ստացան իրենց պարգեւագիրը՝ «Ի Հայոց մեծաց թուին ՉՅ (1): Սոյն Լեւոն Գ.ին նկարել է մեր Սարգիսը (2). Հէնց թագաւորի կողքին

(1) Ձեռագիրը այժմ ժաֆ Մարսեւանի սեպհականութիւնն է:

(2) Սաղմոսարան. — Գրուած Լեւոն Գ. քաղաւորի համար (ՁԼԲ=1283): Վիեննա, 1922:

(1) Ալիւան, Սիսուան, 365:

(2) Անդ. 481. սեւ էւ 235: